

ՀԵԼԼԵՆ ՀԵՐՈՍ ՄԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՆ Ն. Ք.

ԷՎԱՂՈՐԱՍ ԱՌԱՋԻՆ

Աշխարհիս պատմութեան մէջ արձանաւ-
դրուած մէծ հերոսներու չարքին, կը հանդիպինք

Սալամիսի (Կիպրոսի հիւսիսային արևելաբող-
մը) մէկ թագաւորին, հելլէն ամենէն հոյակապ
հերօսներէն միոյն, կվաղորաս Առաջինին:

Կվաղորաս թագաւորեց 410-374ին Ն. Ք.
ու պատմութեան մէջ կը յիշատակուի իր ու-
ժեղ նկարագրի տէր ու հելլէն դիւցազներու
յատուկ անձնուիրութեամբ տոգորուած տիպար
մը: Իր չըջանին, Կիպրոս ունէր ինը թագաւո-
րութիւններ, որոնցմէ Տօթը յունական եւ եր-
կութը Փիւնիկեան էին:

Քանի մը էջերու մէջ պիտի աշխատիմ ամ-
փոփել իր կեանքի դրուադները:

Սալամիս միշտ կ'աշխատէր յունական քա-
ղաքակրթութիւնը տարածել Կիպրոսի վրայ:
Ամուր պարիսպները ու բնականէն անառիկ դիր-
քը, Կիպրոսի կարեւորագոյն քաղաքը ըրած էին
զայն:

Երբ Պարսիկները յաղթեցին Ելլագային,
սկսած էին յևտին ծայր նեղել նաև Կիպրոսի
յոյն բնակչութիւնը, ու կը նպաստէին Փիւնի-
կեցիներու զօրեղացման:

Այսպէս Պարսիկները անտեսելով Սալամիսի
յունական իրաւունքները, անոր թագաւոր պսա-
կեցին պարսկասէր Ապտեմոն Փիւնիկեցին: Նոր
թագաւորը շուտ մը Սալամիս բերել տուաւ բա-
զում Փիւնիկեցիներ, ու սպաննել տուաւ աղղե-
ցիկ Յոյներէն շատերը:

Կվաղորաս Ա. ծնած էր 455ին Ն. Ք. Հելլ-
երդիչները զանազան բարենապաստ դուշակու-
թիւններ կ'ընէին կվաղորասի մասին: Կվաղո-
րաս չին Դեւկրոսի թագաւորական սերունդէն՝

բարձրահասակ, գեղեցիկ եւ ուշիմ Հելլէն մըն
էր:

Խոռկըստ կը պատմէ թէ, երբ էվաղորաս
փոքր պատանի էր, ցոյց էր տուած ընտիր ու
հաղուազիւտ յատկութիւններ:

Սալամիսի Ապտեմոն թագաւորը նախան-
ձելով անոր վրայ, փորձեց դաւադրութիւններ
յարուցանել անոր կեանքին դէմ: Էվաղորաս
փախաւ Կիլիկիա ու հոն յիսուն հոգինոց փոքր
խումբ մը կազմակերպելով, 411ին Ն. Ք. Կիպրոս
արշաւեց ու Սալամիսի դռներէն մին կոտրելով
դիշեր ատեն թագաւորական պալատը պաշարեց,
Ապտեմոնը սպաննեց ու հօրենական զահը
բարձրացաւ 410ին Ն. Ք.:

Պարսիկները յանկարծակիի եկած՝ ժամա-
նակ չունեցան իր յաջողութիւնները կասեցնե-
լու:

Էվաղորաս զահ բարձրանալով, արդարա-
գատութեամբ ու իմաստութեամբ կառավարեց
իր երկիրը, միշտ ջանալով հելենական բարձր
դաստիարակութիւնով օժտել հայրենիքը: Շի-
նեց բազում պալատներ ու հասարակաց չէն-
քեր, մայրաքաղաքը վրջապատեց ամուր պա-
րիսպներով ու աշտարակներով: Նոր նաև շի-
նելով զօրաւոր նաւատորմիզ մըն ալ պատրաս-
տեց: Իր օրով շատ Հելլեններ Սալամիս կ'այցե-
լին անոր գեղեցկութիւններն ու ճոխութիւն-
ները տեսնելու համար:

Կիպրոսի եւ Յունաստանի միջեւ վաճառա-
կանութիւնը արգիլուած ըլլալով, Էվաղորաս
վերահաստատեց զայն, ու այսպէսով կղզին
ուռնացաւ ու հարստացաւ: Աթենացիք, յափրշ-
տակուած անոր գեղեցիկ յատկութիւններէն, կը

սիրէին ու կը յարգէին զինքը, առիթներ կը վիճակին իր հսկայ ծրագիրներուն օժանդակելու համար:

Էկոսրոթամոյի պատերազմէն վերջ, 405ին Ն.Ք. շատ մը Աթենացիներ Սալամիս ապաստանցան էվաղորասի մօտ, որոնք սիրով ընդունուեցան ու քաջալերուեցան: Այս դժբախտ պատերազմի ընթացքին հարիւր ութուուն աթենական նաւերէն միայն տասերկուքը կրցած էին կործանումէ զերծ մնալ ու Սալամիսի նաւամատոյցը ապաստանիլ: Այս ապատուած նաւերէն մէջ կուն մէջ փախաւ նաև կոնոնը:

Էվաղորաս սիրով ընդունեցաւ իր ազգակից վախստականները, անոնց պարզեւեց ընդարձակ հողեր: Կոնոն եւ իր բարեկամ նիկողիմոսը ամուսնացան ու ընտանիքի տէր եղան Սալամիսի մէջ: Աթենացի կինները մասնաւոր հրճուանքով կը փափաքէին ամուսնանալ կիոլրացի ամուսիններու հետ: Այս օրերուն Աթէնք տագնապի ու սովի մէջ էր: Երեւելի անձեր, սովէն ճնշուած, իրենց ազգականուհինները կը ծախէին առօրեայ ապրուստ մը ապահովելու համար: Նշանաւոր պատմադիր մը կ'աւանդէ թէ Անտոփիտէս իր քեռորդին, երիտասարդ յոյն ազնուական մը, ծախէց Կիտիոնի թագաւորին, բեռ մը ցորենի փոխարէն:

Ամբողջ տասնվեց տարիներ, Էվաղորաս, հակառակ որ Աթէնքի քաղաքացի բլլալու պատիւին ալ արժանացած էր եւ թունդ հելլէն աղդամէր մըն էր, շատ խաղաղ կերպով վերաբերուեցաւ Պարսից թագաւորին հետ, ու կանոնաւոր կերպով կը վճարէր իր տուրքերը: Էվաղորաս որոշելով իր դիրքը աւելի զօրացնել, փափաքցաւ Կիպրոսի միւս քաղաքներուն վրայ եւս աղդեցութիւն բանեցնել, ու տակաւ առ տակաւ զրեթէ բոլոր քաղաքները ճանչցան իր գերիշխանութիւնը, բացի Կիտիոն, Սոլոն ու Ամաթոս քաղաքներու թագաւորներէն, որոնց դէմ սակայն իսկոյն աբշաւեց:

Մինչ Էվաղորաս նախ անուշութեամբ եւ

յետոյ զինու զօրութեամբ կը ջանար Ամաթոս, Սոլոն ու Կիտիոն քաղաքները զրգուն Պարսից դէմ, Ակիրիս անուն իշխան մը միշտ զիրենք կը թելադրէր Արտաքսերքոչսին հաւատարիմ մնալու: Այս երեք քաղաքները Արտաքսերքոչսէսէն օգնութիւն խնդրեցին:

Արտաքսերքսէս էվաղորասի դէմ ուղարկեց Կարիոյ Սատրապ Հեկատոմնոսը:

Աթէնք միշտ կ'օգնէր էվաղորասին: Առաջին անդամ 390ին Ն.Ք. տասը նաւեր զրկեց, բայց ասոնք իրենց ճամբուն վրայ հանդիպեցան քսանիօթը սպարտական նաւերու, որոնց տեղակալն էր Դէկտիաս: Աթենական նաւերը գերի ինկան:

Աթենացիք դարձեալ էվաղորասի օգնեցին ու Հավրիասի ղեկավարութեամբ նոր նաւեր զրկեցին իրեն: Դաշնակիցները (Աթենացիք ու Կիպրացիք) յաղթեցին Պարսից, ու այս յաղթութենէն վերջ Կիպրոսի զրեթէ բոլոր թագաւորները հապատակեցան էվաղորասին:

Էվաղորաս, դաշնակցելով Արարացւոց ու Եղիպտացւոց թագաւորներուն հետ, զրաւեց Փիւնիկէի Տիւրոս քաղաքը, ու բոլոր Կիլիկիան զրգուց Պարսից դէմ ապստամբելու:

Այս չըջանին Սպարտա ու Աթէնք մեծ պատերազմի մէջ էին իրարու դէմ: Սպարտա յաղթելով Աթէնքին կը պատրաստուէր չափուիլ Արտաքսերքոչսին հետ:

Սպարտացի նշանաւոր զօրավար Տէրգիլիտաց, անձնական վրիժառութեան մը համար, յարձակեցաւ Դիասրէրնէսի ու Բարնարազի դէմ, որոնք սպարսիկ ինքնակալին ամենազգեցիկ սպարտազներն էին: Այս նախնական պատերազմը տեւեց 399ին մինչեւ 396 Ն.Ք. ու վերջ դաշտ Սպարտացւոց յաղթութիւններով:

Արտաքսերքոչս ահարեկեցաւ ու Սպարտայի հակառակ եղող բոլոր քաղաքներու իշխանները զրգուց Սպարտացւոր դէմ, իբր թէ Աթէնքիքի իրաւունքները պաշտպանելու համար:

Էվաղորաս, ներկայացած այս նպաստաւոր

կացութիւնը շահագործելով, դադրեցուց իր թշնամութիւնները Պարսից դէմ, ու Արտաքսերքսէսին առաջարկեց որ իր քով ապաստանած անվեհներ ու քաջ Կոնոնը եւս մասնակցէր Սպարտայի դէմ ըլլալիք արշաւանքներուն։ Այս Կոնոնը նախապէս Պարսից դէմ պատերազմած ըլլալով կրնար կասկածելի ըլլալ Արքայից Արքային։ Դիւնապէտ էվաղորասը շուտ մը նամակ գրեց Արտաքսերքսէսին անձնական բժիշկ Գղեսիասին, որ պատշաճ ազգեցութիւն բանեցնէր ու համոզէր Արտաքսերքսէսը Կոնոնի զինակցութիւնը պահանջելու համար։

Կոնոն Արտաքսերքսէսի վստահութիւնը շահելու համար նոյնիսկ փափաքեցաւ Պարսից մայրաքաղաքը փութալ ու խոնարհիլ մեծ ինքնակալին առջեւ։ Բայց էվաղորաս զինքը արդիւլեց, ու Արտաքսերքսէսին նամակներ գրելով Կոնոնը ջատագովեց, անոր վարչական ու ռազմական մեծ կարողութիւնները պարզեց, միեւնոյն ժամանակ խոչոր գումար մ'ալ դրկեց իրը հպատակութեան տուրք։

Արտաքսերքսէս համոզուեցաւ ու Կոնոնը նշանակեց պարսկական նաւատորմիղի երկրորդ տեղակալ, առաջնութիւնը տալով նախապէս նշանակուած Բարնարազին։

Էվաղորաս ու Կոնոն գործի սկսելէ առաջ, ջանացին Սիրակուսայի (Սիկիլիա) Դիոզինէս թագաւորը անջատել Սպարտայէն։ Այս մասին Կրոթօ իր «Յունական Պատմութիւն» գրքին 75-րդ գլուխին մէջ կը պատմէ թէ էվաղորաս նոյն իսկ իր քոյրը առաջարկեց Դիոզինէսին կնութեան տալ, բայց դարձեալ անկարող եղաւ իր փափաքին հասնիլ։

Էվաղորաս հարիւր նաւերով ու Բարնարազ քսուասուն նաւերով յարձակեցան Սպարտայի վրայ, ու Կոնոն Փոքր Ասիա արշաւելով յաղթեց սպարտական ուժերուն, անոնց ամբողջ նաւատորմիղը նուաճելով կարիոյ Կնիտաս քաղաքին առջեւ, 394ին Ն.Ք.։

Աթէնք ի պատիւ հայրենասէր էվաղորասին ու Կոնոնին յաղթական կամարներ ու արձաններ

կանգնեց ու զանոնք նոյն իսկ զետեղեց Արամազգի արձանին կից։

Այս յաղթութիւններէն վերջ, Աթէնք հայրենասէր էվաղորասի շնորհիւ վերստացած էր իր երեմնի ծովային վեհապետութիւնը, ու կը սկսէր ազգեցութիւն բանեցնել չըջակայ հելլեն քաղաքներուն եւ կղզիներուն վրայ։

Սպարտա տեսնելով որ զինու զօրութեամբ անկարելի է յաղթել Պարսից, դիմեց դիւնապիտութեան ու իր թագաւոր Անթալդիտասը վութացուց հաշտութիւն առաջարկելու Արքայից Արքային։ Այս դաշինքով, որ պատմութեան մէջ ծանօթ է իրը «Անթալդիտասի դաշինք», Սպարտա Պարսից կը ձգէր Ասիոյ բոլոր յունական քաղաքները, ու կը համաձայնէր Կիպրոս կղզին եւս ձգել Պարսիկներուն։ Աթէնք ու իր դաշնակիցները աշխատեցան ձախողեցնել այս դաւաճանութիւնը։ Կոնոն դիմեց Տրիբազին (որ Յոնիոյ սատրապ կարգուած էր), որ հասկցնէր Սպարտայի կեղծ դիւնապիտութիւնը ու յետին նպատակները։ Տրիբազ հակած էր Սպարտայի կողմը, ու այս պատճառաւ համոզեց Արտաքսերքսէսը Սպարտան նախընտրելու։ Տրիբազ նոյն իսկ Սպարտայի յատկացուց մեծաքանակ գումար մը նաւերով չինութեան համար։ Տրիբազ այսքանով չբաւականանալով, Արտաքսերքսէսը զրգոնց Կոնոնին դէմ, զայն ամբաստանելով իրը դաւաճան։

Կոնոն բանտարկուեցաւ, ու ոմանք կըսեն թէ բանտին մէջ սպաննուեցաւ։ Ուրիշներ կը պնդեն թէ ան բանտէն փախչելով 392ին հասաւ էվաղորասին քով ու կարճ ժամանակ վերջ մեռաւ Կիպրոսի մէջ։ Թերեւս այս վերջինը շիտակըլլայ, որովհետու էվաղորասի ու Պարսիկներու թշնամութիւնները կը սկսին 392ի ժամանակները։

Ու այսպէս, Սպարտայի թագաւորին՝ Անթալդիտասին ստորագրած նուաստացուցիչ դաշինքով, պարսկական պետութիւնը եւ Սպարտան հաշտութիւն կնքեցին։

Արտաքսերքսէս հիմա պատրաստ էր ու-

զաքներուն վրայ տիրապետելու յաւակնութեանէն ու կանոնաւոր կերպով վճարէ տարեկան բոլոր տուրքերը, իբր ստրուկ մը իբ մէծ թագաւորին:

Էվաղորաս պատասխանեց թէ, պատրաստ էր բոլոր պայմաններն ընդունիլ ու նոյնիսկ վճարել այսհանչուած տուրքը, բայց տուրքը պիտի վճարէր իբր քաջաւոր մը իրեն հաւասար թագաւորին:

Տրիպազ երկմտեցաւ, Շօշ վերադառնալով մէծ պատիւներով ու գնահատութիւններով ընդունեցաւ Արքայից Արքայէն:

Արոնդէս (Արտաքսերքսէսի փեսան) իրմէ նախանձելով, գաղտնի համաձայնութիւն կնքեց Էվաղորասի հետ, ու պարսիկ ինքնակալին գրեց թէ Տրիբազ պարակական զօրքը պաշարելով իր կողմը շահելու փորձեր կ'ընէ եւ թէ Դելփեան պատղամին ալ մարդ զրկելով, իբ ծրագրած յեղափոխութեան մը ելքը հարցուց: Կարծողներ ալ կան թէ Էվաղորաս կրնայ Արոնդէսը համոզած ըլլալ:

Էվաղորաս, Արոնդէսին գրած նամակին իւմաստով նամակ մը դրելով Արտաքսերքսէսին, Արտաքսերքսէս հաւատաց ու Տրիբազը բանտարկեց Շօշի մէջ, անոր պաշտօնը յանձնելով Արոնդէսին:

Էվաղորաս ու Արոնդէս բարեկամանալով, Պարսիկները ընդունեցան Էվաղորասին առաջարկը թէ ան տուրք պիտի վճարէր Պարսիկ թագաւորին, ոչ իբր գերի այլ իբր վեհապետ մը: Այս հաշտութիւնը տեղի ունեցաւ 381ին Ն. Ք.:

Տասը տարիներու պատերազմը վերջացած էր: Այս ամրող շրջանին Էվաղորաս Պարսից դէմ պատերազմած էր իբր յանդոււկն Հելլեն զօրավար մը, ու միշտ յանդոնած էր չափուիլ շատ աւելի նուազ բանակով քան պարսկականը:

Խաղաղութիւնը կնքուելէն քանի մը տարի վերջ, Էվաղորաս վախճանեցաւ իբ որդւոյն Փրոթոգորասին հետ, որոնք երկուքն ալ զոհ դացին դաւաճանութեան 374ին Ն. Ք.:

Էվաղորասի մահուան պարագաները պատմելէ առաջ, իբ տասը տարիներու պատերազմի ընթացքին հակիրճ ժամանակադրութիւնը կ'ուզեմ յիշել:

391ին (Ն. Ք.) Էվաղորաս Պարսից դէմ պատերազմ կը հրատարակէ:

390ին - Աթենացիք օգնական նաւեր զրկեցին Էվաղորասին, որոնք Էվաղորասին հասնելէ առաջ գրաւուեցան Սպարտացիներու կողմէ:

388ին - Աթենացիք երկրորդ անգամ օգնութեան կը փութան Հապրիասի գլխաւորութեամբ:

387ին - Անթալլիտասի դաշինքը կը վաւերացուի Պարսից կողմէ ու Տրիբազ կը պատրաստուի Կիպրոսը գրաւել:

386ին - Պարսից ու Էվաղորասի պատերազմները Կիտիոնի (Լարնաքա) առջեւ, Էվաղորաս յաղթական:

385ին - Սալամիս կը պաշարուի Պարսիկներէն:

384ին - Էվաղորաս գիշերանց Եգիպտոս կը փախչի օգնութիւն խնդրելու համար:

383ին - Էվաղորաս ու Տրիբազ խաղաղութեան դաշինք կը կնքեն:

382ին - Տրիբազ ետ կը կանչուի Արքայից Արքայէն:

381ին - Արոնդէսի չնորհիւ, Էվաղորասի ու Պարսկաստանի միջեւ վերջնական խաղաղութիւն կը հաստատուի:

ՄԱՀ ԷՎԱՂՈՐԱՍ Ա.Ի

Հարիւրեւմէ կերորդ Ողիմպիականի երրորդ տարին (=374 թուականին Քրիստոսէ առաջ), Նիկոքրէսն անուն աղնուական մը, Էվաղորասին կեանքին դէմ դաւագրութիւն ըրաւ ու Կիպրոսէն գուրս վոնտուեցաւ Էվաղորասի համանով:

շաղրութիւնը ուրիշ կողմ դարձնելու, ու 386ին
Ն.Ք. յարձակեցաւ էվաղորասի դէմ, որուն շա-
հած ժողովրդականութեանը սկսած էր նախան-
ձիւ:

Համաձայն Խոկլրատէսի, պատերազմներու
պատրաստութեանց միջոցին, Արտաքսերքսէս
ծախսեց 50.000 տաղանդ ոսկի, այսինքն Յ ու
կէս միլիոն ստերլին: Յամաքէն կը տանէր 300
հազար հոգինոց բանակ մը, զոր յանձնեց իր
փեսայ Որոնդէսին. 300 նաւեր ալ դրկեց Տրե-
րագի ղեկավարութեամբ, ու այս ամենի ուժե-
րը պիտի չափուէին փոքր կղզիի մը մասնակի
ուժերուն հետ:

Էվաղորաս ունէր միայն 6000 զինուորներ
Սալամիսի մէջ, ու միւս կիլրացի թագաւորնե-
րէն իրեն տրամադրուած քանի մը հազար
զինուորներ: Կարիոյ կուսակալ Հեկատոմնոսը
դաղտնօրէն դրդուց Պարսից դէմ. Հեկատոմնոս
որ դժոռհ էր Արտաքսերքսէսէն, որովհետեւ
պարսկական նաւատորմիզին ղեկավարութիւնը
ձեռքէն առնելով յանձնած էր Պարսիկի մը, հե-
մա միացաւ էվաղորասին: Արաբ թագաւորն ալ
դրկեց փոքրաթիւ բանակ մը:

Եղիպտոս, Ամիրթէսո թագաւորին օրով,
թաքուն կերպով կը ջանար թօթափել Պարսից
լուծը. Ամիրթէսոսի որդին առիթէն օգտուելով
դաշնակցութիւն խոստացաւ, յիսուն նաւեր ա-
ռաջարկելով էվաղորասին:

Էվաղորաս սիրուած էր իր ժողովուրդէն,
զինքը կը նկատէին Լեւոնիտասի ու Միլթիատի-
սի հաւասար հայրենասէր մը ու ամէն կերպով
կօժանդակէին իրեն:

Էվաղորաս ունէր երկու հարիւր նաւերէ
բաղկացած տորմիղ մը: Պարսիկները յարձակե-
ցան ու իրենց բանակը ցամաք հանեցին, բայց
ուտեստեղէնը նուազելով սկսան անօթութիւն
զգաւ: Կառու, Տրիբաղին փեսան, որ երկրորդ
տեղակալն էր նաւատորմիզին, շատ մը նաւեր
կիլիկիոյ ու կիպրոսի միջեւ դնելով կամուրջ
մը կազմեց որուն վրայէն կրցաւ կիլիկիայէն
փոխազրել պէտք եղած պարէնը:

Պարսիկ նաւերու նաւազներուն մեծ մասը
Յոնիացիներ էին, ու Կառու միշտ կասկածներ
ունէր անոնց ուղղամտութեանը մասին: Օր մը
յանկարծ յայտարարեց թէ Յոնիայէն պիտի
անցնէր, ու բազում նաւազներ շատ մը զաղտնի
նամակներով նաւերը լեցուեցան: Պարսկական
տորմիզը հազիւ թէ ճամբայ ելած կիպրոս վե-
րագարձաւ ու նամակները բռնի կերպով զրաւ-
ուելով կարգացուեցան: Պարսկական կասկածը
զօրաւոր փաստերու վրայ հիմնուած էր: Բոլոր
դաւաճանները պատժուեցան:

Ծովային առաջին ընդհարումը տեղի ունե-
ցաւ կիտիոնի (Լարնաքա) առջեւ ու էվաղորաս
առաջին ընդհարումին մէջ յաղթական հանդի-
սացաւ:

Երկրորդ ընդհարումին, պարսկական նոր
ուժեր հասնելով, Կառու յաղթեց էվաղորասին
որ փախաւ ու փակուեցաւ Սալամիսի ամուր
դղեկներուն մէջ: Տրիպազ դրաւեց կիտիոնը
ու հալածեց էվաղորասը: Յետոյ պատերազմը
ձգելով փութաց Շօչ մայրաքաղաքը իր յաղ-
թութիւնները աւետելու Արքայից Արքային:

Էվաղորաս, տեսնելով կացութեան դժուա-
րութիւնը, պատերազմական դործերը կար-
գաղրեց, ու իր որդին Փրոթագորասը հրամա-
նատար կարգելով, գիշեր ատեն տասը նաւերով
կտրեց անցաւ պարսկական նաւատորմիզը ու
ապահով հասաւ Եղիպտոս, իր դաշնակից թա-
գաւորին քով:

Գարնան Տրիպազ հասաւ Սալամիս, հետը
բերելով նոր ուժեր ու 2000 տաղանդ դրամ: Է-
վաղորաս դժբաղդարար չկրցաւ պէտք եղած
օգնութիւնը ստանալ իր դաշնակիցներէն: Սա-
լամիս ամէն կողմերէն պաշարուած էր ու իր
կացութիւնը դժնդակ: Լուրջ խորհրդածու-
թիւններէ վերջ խաղաղութեան դաշինք առա-
ջարկեց Տրիպազին: Տրիպազ սիրով ընդունե-
ցաւ այս առաջարկը, բայց պայման դրաւ որ
էվաղորաս բաւականանայ Սալամիսի թագաւո-
րութեամբ, հրաժարի կիպրոս կղզիի այլ քա-

Կիպրոսէն մեկնելուն առթիւ, Նիկոքրէոն իր հարազատ ու յոյժ գեղանի դուստրը յանձնեց իր մէկ հաւատարիմ ներքինիին պահպանութեանը, որուն անունն էր Թրասիտեա:

Այս ներքինին, որուն շատ ցաւ պատճառած էր տիրոջը հեռացումը, վրէժի զգացումով լեցուած էր կվաղորասին դէմ, ու օր մը կվաղորասին ներկայանալով ու մինչեւ դետին խոնարհելով, քմծիծաղով ու չարաշուք ժպիտով մը անոր կ'իմացնէ թէ չափազանց գեղեցիկ աղջիկ մը բերած էր որ կը փափաքէր կվաղորասը ընդունիլ իր ննջասենեակը: Ներքինին նոյն ձեւով զաղտնօրէն կը ներկայանայ նաեւ կվաղորասի անդրանիկ որդւոյն՝ Բնիտակորասին, կ'առաջարկէ զինք ալ առաջնորդել գեղուհիին ննջասենեակին մէջ: Հայր եւ որդի, մին անտեղեակ միւսին ներկայութենէն, ներքինիին կը

հետեւին, որ մին միւսին ետեւէն սպաննելով կը լուծէ իր տիրոջ տարագրութեան վրէժը:

Այսպէս անհետացաւ աշխարհիս ամենահայրենասէր ու հերոսական Հելեններէն մին: Թէպետեւ հելենական պատմութիւնը ունի բաղում հերոսներ, բայց կվաղորասի յատկացուած է յունական դիցազնութեան զերազոյն պատուանդաններէն մին:

Կվաղորասին յաջորդեց իր երկրորդ որդին Նիկոքրէս, 374ին Ն. Ք.:

Կվաղորասի մահով, Կիպրոս կորսնցուց իր ամենափայլուն անձնաւորութիւնը, ամենատաղանդաւոր ուազմագէտը ու արուեստից մեծ ախոյեանը :

Նիկոսիա

ՆՈՒՊԱՐ ՄԱԳՍՈՒՏԵԱՆ

